


ՀՐԱՏ. ՐԱՖՔԻ ԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ
Թ.իւ 1

ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱԿԻՈՐԻ ՄԸ

ՀԱՅՈՒԵՏՈՒՈՒԹԻՒՆԸ

Գ. ԶՈՂԲՈՅ



Կ. ՊՈԼԻՍ - ՍԿՐԻՏԱՐ

1910

9(47.925)
գ - 76

(47. 925)

9 - 76

ՀՅ. ՏԱՖԻՔԻ ԽԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՊԵՏ 2011

5 SEP 2011


5 OCT 2011

Գ. ԶՈՒՐԱՊ

ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱԽՈՐԻ ՄԸ

ՀԱՅՈՒԵՏՍՈՒԵԹԻՒՆԸ

(ՀԵՂԻ ԲՇԱ ԱԿԻՆ, ՎԱՍ.ՔՈՎ.)



Կ. ՊՈԼԻՍ-ՄԿԻՒՏԱՐ 1910

13 APR. 2013

Հ8Հ3

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Միութիւնը որ այս հատորը հրապարակ կը հանէ, հաստառուած է Օսմանեան Սահմանադրութեան անմիջապէս լեռջը, առաջադրելով իր համեստ սահմանին մեջ, դիմաւորել նոր կեանքին պահանջները: Իր ծրագիրը առաւելապէս կը ձգտի ուժեղացնել աշխատաւո՞ր դասու մտաւորական եւ բաղացիական զարգացումը, եւ այս հնտապնդութեամբ. Միութիւնը կը կազմակերպէ պարբերական դասախոսութիւններ եւ հրապարակային ատենախոսութիւններ, ժողովրդական երեկոյթներ եւ լսարաններ: Եւ երթասարդութիւնը որ կը յանայսէ Բաֆֆի լսարան-ընթերցարանը, վարժուած է զայն նկատել իրեւ միջավայր մը, ուր կը համախմբուին բոլոր անոնք որ, օրուան յոզնութենեն վերջը, կարիք կը զգան մտի եղբայրակցութեան մը:

Իր երկրորդ գաւառահանդեսին առթիւ եր որ — 1914 Սեպտ. 12/25ի կիրակին — Կ. Պոլսոյ օսմ. Հայ պատգամաւորը խօսեցաւ. իր ներկայ ատենախոսութիւնը, հոծ բազմութեան մը բուռն ծափերուն մեջտեղ: Այս առիրող խօսեցաւ նաև Երբիհատի գործոն անդամներեն Նաճի պէյ, խանդավառ գովիքը կարդալով հայկական մարտիրոսագրութեան. «Հայ ազգը, ըստ մեր բուրք հայրենակիցը, վերջին 30 տարիներու միջոցին ի հանդէս բերած արիութեամբն, անհամար կորուսներու առջեւ ցոյց տուած անլիենիեր տոկունութեամբը անգամ մը եւս հաստաց որ կորսուելու դատապահուած ազգ մը

Տպագրութիւն՝ Հ. Թ. Ի. Բ. Ա. Բ.



3864-74

չե։ Ես երախտապար եմ իր կորիններուն, կորին
մտնոլ ու սրով. վասնզի անոնց զոհաբերութենքն
միայն հայ ազգը չօգտուեցաւ. այլ բոլոր Օսմանէան
Հայրենիքը։»

Այս պատուաբեր խօսերը մեր ցեղին, մեր յե-
ղափոխական մարմիններուն մասին բող լսեն այն
հայերը որոնք այստան շուտով մոռցան Երևանան
արինագոյն մայրամուտին Ալսորին պայծառ այգը
տեսնելով։



ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱԽՈՐԻ ՄԸ

ՀԱՇՈՒԽԵՏՈՒԽՈՒԹԻՒՆԸ

(Բանախօսութիւն, արտասանուած Սեպտ. 12/25ին,
Սկիւտար, Ռաֆֆի լսարանական Միութեան
դաւահանդեսին մէջ)

Ա.

ԱԶԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԻՆ ԵՐԵՔ ՀԱՆԳՐՈՒԱՆԵՐԸ

Հայրենակի' ցներ ,

Պողոսյ մտաւորական երեք մնծ վառարաններէն՝
Հասգիւղէն, Օրթագիւղէն, Սկիւտարէն՝ ամէն մէկը
մեր ցեղին գրական հանճարը մարմնացնող դէմքով
մը կը պարծի : Հասգիւղը Եղիա Տէմիրճիպաշեանը
ունի . Օրթագիւղը Մկրտիչ Պէշիքթաշեանը . Պետրոս
Դուրեանն ալ ձերինն է , Սկիւտարցինե՛ր :

Երեքն ալ ժողովուրդի զաւակ եռ . բայց Եղիան
քիչ մը մոայլ է . Պէշիքթաշեանը քիչ մը տոհմիկ .
Դուրեանն է ամէնէն պարզը ու իր պարզութեանը
մէջ զգացմանց ամէնէ վեհ բարձրութեան հասնողը .
բուն ժողովրդային հանճարն է ըստ իս : ^χ

Սաոր համար , ինչպէս ուրիշ ամէն անգամներ ,
այսօր ալ ոտք կրիսելու Սկիւտարի հողին վրայ՝
երկիւղածութեամբ ու քիչ մըն ալ տրտմութիւնով
կ'ողջունեմ իր անշուք գերեզմանը որ հոս մօտինիս
է : Թոյլ առեւէք ինծի որ այս մնծ անունով , այս սեծ
յիշատակով բարեւեմ զձեզ :

Այս անունները յիշելուս համար մի՛ կարծէք որ հոս եկայ գրական սեռերու վրայ բաղդատութիւն մը, ուսումնափրութիւն մը ընելու համար : Այսօր գրական վայելքները, անուրոր ու պա ծառ հորիզոնները թողած ենք : Քաղաքական ու ազգային անպակաս վէճները ատելութիւններու վերածելու դրազած ենք բոլորս, ճիշտ ինչպէս վայրենիները իրենց նետերուն բացած վէրքը բաւական չի սեպելով՝ մահացու թոյնի մը մէջ կը թախիւն զանոնք : Ամբողջ ժամանակնիւ ասով գրակուած է, ատեն չունինք գեղեցիկ ոճ մը, սիրուն ասացուած մը ճաշակելու :

Խոստովանինք, հայրենակիցնե՛ր, որ մեր ազգին մէջ այսօր պարզուող տեսարանին առջեւ կ'արժէ որ քիչ մը կանգ առնենք ու խորհրդակցինք :

Յետադիմութիւնը ու Խաւարամուութիւնը մեր մէջ յարձակաղականի սկած են, հետեւելով պատերազմական արուեստի այն սկզբունքին՝ որ կ'ըսէ Հաւատգոյն պաշտպանողականը յարձակողական շարժով կ'ըլլայ : Ասոր մէջ յանդուգն բան մը կայ . զարմանալի՝ ոչինչ : Մեր ազգը այս տեսակ կոփւներու շատ անգամ ականատես եղած է . խաւարը լոյսին առջեւ գիւրութեամբ չի հասմարի իր դաժան ու մութ տիրապետութենէն . քայլ առ քայլ կը նաւանջէ անիկա :

Միմիայն եթէ Պոլսոյ վերջն եօթանասուն տարուան պատմութիւննիս աչքէ անցնենք՝ նմանօրինակ երեք մեծ բաղիսումներ կը տեմնենք խակոյն :

Առաջնը՝ արհեստաւորներու համբաւաւոր ընդվզումն է ամիրաներու գէմ . միմիայն ժողովրդական իրաւունքներու պայքար : Երկրորդը՝ Օտեաններու, Ռուսինեաններու, Ֆրանսայի մէջ ուսում առած մտաւորականներու, 48ի երիտասարդներու երե-

ւումն է . մտքի պայքար և լեզուի պայքար : Երբորդը՝ Միացեալ Ընկերութիւնները կազմող երիտասարդութեան ասպարէկ նետուիլն է՝ Արեւելիով, այն ատենի Արեւելիով ըսել կ'ուղեմ, Հայրենիքով, այն օրերուն Հայրենիքովը, և Մասիսով : Դաստիարակութեան մեծ գործն է որ Հայ յեղափոխականութեան դաշար պատրաստեց . մտաւորական և քաղաքական պայքար :

Ես՝ ալեւորած մարդ՝ այդ երրորդ ասպատամբութեան սերունդին կը վերաբերիմ : Ապատամբութիւնըսի, որովհետեւ ամբին աղատական շարժում ապրատամբութիւն մըն է : Ես այդ սերունդին կրտսերն եմ . իմ երէց ընկերներէս շատերը չկան մէջտեղ . ոմանք մեռան, ոմանք աղբային գործերու ասպարէկն քաշուեցան : Իրաւունք ունիմ Ռսկանին մէջ գեղեցիկ տողը իմ անձիս պատշաճեցնելու՝

Իմ հարես անկան եւ ես ահա ծերացայ : X

Բ.

ՆՈՐ ՊԱՅՔԱՐԻՆ ԲՆՈՑԹԸ

Զորբորդը, այն որ այժմէութիւն ունի, յեղափոխական երիտասարդութեան Պոլսա մուտքէն ի վեր սկսաւ : Մեր ազգին մէջ հին ամիրաները շատոնց պակսեր էին, բայց տեղերնին խակոյն մենծ աղաները եկեր էին . մենծ աղաներն ալ հաղիս աներեն եկեր էին . մենծ աղաներն ալ հաղիս աներեն աղանդացած՝ իրենց տեղը հիմակուան պատիկ աղաները նստեցան : Ժառանգական ու բարեցջական եղելութիւններ են ասոնք :

Օսմանեան Սահմանադրութեան հոչակումին՝ այս

պահպանողական տարրը խոհեմ ու լրւու էր . ասոյոր համար ազգին մէջ գեղեցիկ միաբանութիւն մը տեսնուեցաւ : Տարիէ մը ի վեր այս տարրը դիմակը վար նետեց . Կուրը սկսաւ : Բայցի ու գոյցի խնդիրը չպիտի քննեմ հոս , որովհետեւ ատիկա միմիայն պատրուակ-մըն է . մեր ազգին կրօնասէր մասը երիտասարդութեան ոչմ զինելու ձեռնոտու զէնքն է ան , ոչ թէ կոռու ասպարէզը :

Կոռու ասպարէզը ուրիշ տեղ է . որոշ դասակարգի մը վերադարձն է ազգային գործերու զեկո ձեռք առնելու նպատակով : Ժողովրդական ու յառաջդիմական շարժումներու տեղ՝ մենծ ազայական ու կղերամոլական հիմեր դնելու կամ չդնելու մէջն է կուրը :

Ո՞վ է մենծ կամ պլտիկ աղան մեր մէջ . հարկաւ հետաքրքիր էք տեսնելու իր պատկերը :

Մենծ աղան հարուստ զրամատէր մը չէ . բայց զրամի մարդն է անիկա : Մենծ ազգին զատողութեանը առջեւ զրամը մեծ ծանրաչափն է մարդկային առաքինութիւններուն . ոչ Ռաֆֆին և ոչ Դուրեանը , ոչ Պարմնեանը և ոչ Նալբանտեանը արժէք ունին իր աշքին առջեւ . որչափ է անոնց զիզած զրամը . տարեկան ի՞նչ կը շահին , ո՞չնիչ . ուրիմն բան մը չեն արժեր . ահա անոնց բոլոր հողեբանութիւնը չեմ մեղադրեր , յանցաւոր չեմ գտնել զիրենք այսպէս խոռոհնուուն համար . իրաւունք ո՞ւնիմ կոյր մը , կազ մը մեղադրելու . դժբաղդութիւն մըն է ասիկա և ոչ ուրիշ բան :

Մենծ աղան բարձր կը խօսի , զգացնել տալու համար որ ամէնքը պարտաւոր են իրեն ունինդրելու . ճամբան կամաց կը քայէ և կը պահանջէ որ ուրիշները իր ետեւէն գան , կամ բաղմութեան մէջ .

կը հրմշտիկէ քովինները , իր տեղը ամրովին մէջ չըլլալը , այս գուեհիկ շփումին չի հանդուրժելը հասկցնելու և այդ նուասու զիրքէն վայրկեան մը առաջ դուրս կը ելու համար :

Մենծ աղան անպատճառ տգէտ և անուս չի նշանակեր . ուսեալ մենծ աղաներ ալ կը գանուին , կէս ուսեաներ՝ որոնք բացարձակ աղէսներէն շատ աւելի զարհուրելի են : Ֆրանսերէն երեք բառ կը խօսին . հայերէն երկու բառ կը դրէն : Ոչնչ կը հետաքրքիրէ զիրենք իրենց մեծ «ես»էն դուրս . եւ այդ փոքրիկ խորանին առջեւ կը զոհեն ամէն բան , միշտ իրենց խոզմանքը , երբեմն իրենց դրամը :

Մենծ աղան եկեղեցին կ'երթայ ամէն անգամ որ հարկը պահանջէ . Զատկին , Ծնունդին , ուրիշ մենծ աղայի մը յուզարկաւորութիւնն , կամ եթէ ակնկալութիւնն մը ունի կամ նիւթական շահ մը որուն անպատճառ իրականացումը կը պահանջէ Աստուծմէն , 10 փարայի մոմ մը վառելով :

Տարիքի տեսակէտով մենծ աղայութիւնը 40էն անուին կը սկսի . բայց մենծ աղայի զաւակներ կան , գեռաբումիկ պեսով երիտասարդներ որ հայրենի աւանդութիւններուն կը հետեւին : Մենծ աղան անցեալին մարդն է . Պօղոս Պատրիարքի օրերուն կարօտը կը քայէ և Տերոյենցէն փաստեր կը քաղէ : Կաթողիկոս , Պատրիարք , առաջնորդ զիմաւորելու գացող մարմիններու մէջ իր յատուկ աւելլ ունի , ինչ որ իր անձեռնամիսնի իրաւունքն է :

Մենծ աղան սովորաբար , գրեթէ ի ծնէ , թաղական է :

Սխալ կարծիք մըն է ենթագրելը որ վաճառական դասէն կը ծնի մենծ աղան . երբեքք . ամէն ասպարէզներէն կուգայ ան , էֆէնտիւթիւնէն ինչ-

պէս օրագրութենէն : Զար մարդ մը չէ . կը բաւէ
իր անձնապիրութիւնները շոյել՝ օգտուելու հա-
մար իրմէ . կղերը ի վազուց անսոի շահագործած է
զի՞ւըք . ինքն ալ կղերը :

Ահա այս դասն է որ այսօր ազգին երիտասարդ պատմունքիմ սկսած է պայցքարիլ . իր սովորական շվենակիցները իր շուրջն են . Կղերին մէկ մասը , ոչ բոլորովին մաքուրը . Մամուլին մէկ մասը , ոչ ամենին աղնիւը : Մինչև հոս՝ ոչինչ կայ զարմանալի . Կակծալին հոն է որ գողովուրդին համեստ գասակարգերէն մարդիկ , մտս մը աշխատաւորներ , խարուած ազատական մարդոց դէմ տարածուած սովորմաններէն , զրպարտութիւններէն , խեղաթիւրումներէն , անոնց միացած են : Եւ ինչ որ լրումն է՝ ասոնց քովիկը՝ երիտասարդութեա մէկ ծանօթ մասը . և ճիշտ այն պահուն որ ինքնինքը մողովրդական իրաւունքներու ընդլայնման կուսակիս կո առջածէ .

Այս ընդհարումն մէջ հայ մտառականութիւնը կարծեմ թէ իրաւունք ունի գոնէ այս վերջին վաշ-տին դառնալով՝ գոչերու:

— Դո՞ւ ալ, ո՞վ իմս Բրուտոս :

Ես զանազան կուսակցութիւններուն ի հարկին որոշեալ ժամանակի մը կամ նոյն խոկ վայրինանի մը համար իրարու հետ միանալը կը հասինամ, պայմանով սակայն որ ակդրունքով գոնէ անոնք համաձայն ըլլան . չեմ կրնար. հասկնալ որ յառաջդիմական կազմութիւն մը յետադրմական շարժումի մը հետ գործակցի, ինչու որ երկու բան անհաշտ են աշխարհիս վրայ, երկու բան. Յետադրմութիւնն ու Յառաջդիմութիւնը :

Ազատական մարմնի մը՝ մենք-աղայական ու կղերամուկան կազմութեան մը հետ գաշնակցիլը

այն հրեշտակին ամուսնութիւններու կամ հակաբնական մնացումներու կարգէն է, որ գոնէ ազատ սիրոյ դէմ պայքար մղողներու համար ներեխի չէ:

Ես համոզուած եմ որ մեր ժողովութղը՝ նոյն իսկ անոր պահպանողական մասը, և մեր երիտասարդութիւնը, որ միշտ աղատական է և պիտի մնաց և իր պատիւն է ասիկա, բաւական ողջմոռութիւնը ունին այս հակասական ընթացքը դատելու և անոր հեղինակներուն ո՞ր աստիճան վստահելի ըլլալը որոշելու համար :

9.

Ի՞նք է ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Ահա, այս տեսաբանին առջեւն է, ո՞չ խրախուսիչ, որ մտածեցի ազատական կազմակերպութիւնը մը ստեղծել Ազգ։ Ժողովին մէջ։ Յետադիմութիւնը իր հին բարի տովորութեանը համաձայն՝ գեղեցիկ սկզբունքներու անունով ճշմարիտ զինուորահաւաքութեան մը ձեռնարկած է։ Կանոնաւոր արշաւանք մըն է ասիկա։ Բոլոր դրամի մարդիկ՝ բոլոր մաքր մարդոց գէմ։ Փարաւոններու երկիրն ալ այս խաչակրութեան համար ճամբայ ելած է։ բայց այս անդամն կարմիր Ծովին չէ, այլ ամբողջ Արշխաղեղագոսին վրայէն անցներալ իր մարդարէնները Թուրքիա մտցներու վրայ է։ Այս մարդարէնները մօտէն չեմ ճանչնար։ բայց ինծի մոծ վատահութիւն չեն ներչնչեր անոնք։ ալիւրի փոյխով ծածկուած պարկին կը նմանին քիչ մը։ ce bloc enfariné ne me dit rien qui va ille, կ'ըսէ Քրանսական առակախօսը։ Իմ մասիս ես մեր մենծ ու պրափկ աղաները այս ափրիկեցի առաքեաններէն կը նախընտրեմ, վասն զի

Տանչցուած սատանան չի ճանչցուած քահանայէն աղէկ է:

ԴՍ. Ամէնուն դէմ՝ Պողոս ժողովրդական և աղատական տարրերուն կ'ինայ միանալ, ոչ թէ փոխագարձ ատելութիւն քարոզելու պահպանողական տարրերուն դէմ, ոչ, հաղար անպամ ոչ, այլ համոզելով, քարոզելով, օրինասպահութեան սահմանական էնթէն չշեղելով՝ պահելու և առաջնորդելու համար ժողովուրդը յառաջդիմութեան ճամբուն մէջ չկատահ եմ որ աղատական երեսփոխաններ, անկեղծապէս յառաջդիմասէր — և ոչ թէ միայն անունով — պաւական թիւ մը կը կազմնի մեր Ս.գր. Ժողովին մէջ. դժուարութիւնը իրենց պատիկ վէճերը լուցնելու, միալ ըմբռնումները ճշտելու, աղդին օգտին առջեւ իրենց ջանքերը միաժնելու մէջն է:

Ի՞նչ է աղատական կուսակցութեան ծրագիրը:

Ես մեր Պատրիարքարանին գործը շատ պարզ կ'երեւակայեմ: Առաջինը՝ զաստիարակութեան գործն է, փրկութեան գործ: Իմ կարծիքովս մեր ամէնէն մեծ դէմքերէն պէտք է Ուսումնական Խորհրդը կազմնի. միանգամայն ասոր հեղինակութիւնը զօրացնել. կրթական ծրագիրը բարեփոխսել և մեր ամէնօրեայ հոգածութեանը առարկայ լնել. գիտական միտքը տիրապեսող դարձնել ասոր մէջ: Մեր գաստիարակութիւնը պէտք է որ մտաւորական և անսեսական զարգացման ձգտի միանգամայն:

Երկրորդը՝ եկեղեցականութիւն մը պատրաստեն է, լուսամիա եկեղեցականութիւն մը, — բարձրացման գործ: Երրորդը՝ ամուսնական դրաւոր օրէնքի մը հաստատումն է, դարուս յառաջադէմ օրէնքներուն վրայ հիմնուած. անհրաժեշտ գործ, քանի որ հայ ընտանեկան կեանիքին, պատուին,

զիրքին և ապագային վերաբերող խնդիրները կաւագական վճիռներու ենթակայ են. չիկայ հայ անհատ մը որ չի լողոքէ այս կացութեան դէմ: Չորրորդը՝ Պատրիարքարանին վերակազմութեան գործն է. էական գործ. որովհեաեւ ոչ իրաւասութեան սահման կայ հոն, ոչ կանոնաւոր աշխատանքի եղանակ: Թոնջուք մըն է Պատրիարքարան ըսուած տեղը. պէտք է շակել, յարկաբել և եւրոպականացնել զայն: Հինգերորդը՝ գաւառի Հայութեան ընտրական իրաւունքներուն ընտրածակումն է, արդարութեան գործ. որ հարկաւ պատեհ ժամանակին պէտք է առաջ ապրուի:

Ահա այս համեստ ու ամիսի գիծերով կը ներկայանաց աղատական կուսակցութեան ծրագիրը:

Դ.

Ի՞նչ ըրսի ՆԱԽՈՐԴ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ

ԵՒ Ի՞նչ ԿՇՆԷ ԻՐ ՑԱԶՈՐԴԸ

Ս.յդ իղձերուն գործադրութեանը ձեռնարկած էինք արդէն նախորդ Քաղաքական Ժողովին օրովը, որուն անդամակցելու պատիւը ունէի, երբ պատամտութեան դէմ կոփւը բարձրացաւ: Հոս աւելը չէ պատմել ձեզի այդ Քաղաքական Ժողովին աշխատութիւնները, թուել այն գործերը զոր կատարեց, գիշերը ցորեկին խառնելով: Պատրիարքարան մը՝ անկերպարան, Երուսաղէմ՝ ապստամբ. թեմնը՝ թափուր, դաղթականներով լեցուն մայրաքաղաք մը, Ստանայի ահաւոր աղէտք: Աստիցմէմէկը միայն պիտի բաւէր բոլոր բարի կամեցողութիւնները ուժաթափ ընելու: Այն Քաղաքական

Ժողովը իր բոլոր կորովը ժողվեց և այս գժուա-
րութիւններուն մէջ կարելին և քիչ մըն ալ, — թոյլ
տուէք ինծի այս մեծախօսութիւնը, այս ամեար-
տաւանութիւնը, որ իմ անձիս չէ, այլ ընկերներուս,
որ ներկայ չին հոս, մատուցուած մեծարանք մըն
է, — «անկարելին» ըրաւ, մինչեւ յայտարարել տալիվ
օսմաննեան կառավարութեան որ Աստանայի աղէտին
բովանդակ պատաշանանատութիւնը Իսլամ տարրին
վրայ կը ծանրանայ, ինչ որ ճշմարտութիւն է:

Սյու Քաղաքական Ժողովը քաշուեցաւ, գնաց .
բայց իր պարտքը լիովին կատարած ըլլալու միմի-
թարութիւնովը հեռացաւ : Այնքան որ անոր յաջոր-
դող Քաղաքական Ժողովը ուրիշ բան չկրցաւ ըսել-
բայց եթէ խոստանալ թէ պիտի շարունակէ անոր
բռնած ճամբան : Վերջէն տեսանք թէ ո՛քան
շեղեցաւ անկէ . բայց այդ խոստումը ինքնին խոս-
տովանութիւնն էր, բացարձակ և ի լուր աշխարհի
խոստովանութիւնն, թէ նախորդ Քաղաքական Ժո-
ղովը ազգին շահերը իր հակառարքներուն իսկ
պատկառանք ազգելու չափ պահպանած էր : Ահա այս
Քաղաքական Ժողովին դէմ դաշնակցեցան լոլոր մութ
տարրերը, չի խոջալով մնր ազգին վիճակին :

Այս է մօտաւոր անցեալը . այս անցեալը ամբողջ դաս մըն է , խրաս մըն է ինքնին : Աղատականները այն ատեն յանկարծակիթ եկան . կազմակերպուած չէին . որովհետեւ կը հաւատային , միամիտ հաւատք , որ երեսուն տարուան դառն անցեալէն ետքը , ամէն ոք աղատակիմ էր Հայոց մէջ :

Պահպանողականները ժողով ժողովի վրայ կազմեն : Պարտութիւններ կամ՝ որոնք յաղթութիւններու հետ չեն փոխուիր : Զարդելը յաղթութիւն մընէ և զարդուին ալ պարտութեան գաղափար :

ըս կ'ուտայ. բայց ո՞չ ոք ջարդող մը ըլլալու տենչը կրնայ ունենայ իր սրտին մէջ :

Նախորդ Քաղաքական Ժողովին քաշուելէն վերա-
ջը եկաւ, և բնական էր որ գար, եկեղեցիներու
խողիքը. գիտէք ասոր վիճակը. զիւրահաւաստ ժո-
ղովը ըրդական հատուած մը գործիք դարձած քանի
մը հոգիի ձեռքը. Ազգային Ժողովը իր տարհեգու-
թեանցը մէջ չի տեսնուած որոշումով մը բեկանելով
իր բարձր հեղինակութիւնը:

Թողարկություն

Ահացեալլ Յետանիմագաններուն կը թողում.
բայց ապագան մերինն է : Պղտիկ պատմութիւն մը .
ասկէ 20 տարի առաջ ալ այսօրուան պայքարը կը
մէկի մննծ աղանդերու ու կղերամիտներու դասա-
կարգին դէմ . քիչ մը աւելի ուժգնութեամբ . աւելի
սրտիս թելագրութեանցը անսալով քան թէ կշեկով
իմ ոյժս : Օր մը Ազգային երեսփոխան ընտրեցին
զիս . գեռ 30 տարիս լրացուցած չէի ու այն ատեն
խաւարամիտները կնշդ օրինապահութենէ մղուած՝ այդ
պատճառու մնրժեցին իմ երեսփոխանութիւնս . յաղ-
թած էին : 30 տարի վերջը՝ 6 թալէ միանգամայն
երեսփոխան ընտրեցին զիս . չըսի՞ ձեզի որ ապագան
մերինն է :

b

ՀԱՅ ԵՐԵՍՓՈԽԱՆՆԵՐՈՒՆ ԿԱՏԱՐԱԾ ԴԵՐ
ՕՄԱՆԵԱՆ ՓԱՐԼԱՄԱՆՔԻՆ ՄԷԶ

Մէկ երկու խօսք ալ՝ օսմանեան կրեսկովանական ժողովին մասին:

Գիտողները ու բարեկանական հայ երեսփոխաներու պահանջով. Ենթադրությաց քննա-

ZUUZ-ADM.CC

И. Н. А. Мячинина
и. Известий. й. Ш. Ч.

3864-89

դատութիւններ ըրին . վճիռ արձակեցին : Ուշադրութեան արժանի տեսարան մըն է որ մինչդեռ մեր թուրք , յոյն , հրեայ , արաբ հայրենակիցները օսմանեան հայ երեսփոխաններուն մասին միշտ զրուատիքով կը խօսին , ”միայն կարգ մը հայեր են որ հոս հոն , երբեմն ծանօթ մամուլի մը էջերուն մէջ անոնց վրայ կը յարձակին : Ճիշտ այն մամուլը որ ատենով հինգ փարանոց էֆէնտիններուն առջեւ բարեւ բրոնած . . . կատուի մը պէս կը քծնէր : Կը ցաւիմ բայց չեն զարմանար այս հայերուն վրայ որ ազգային արժանապատութեան զգայումէն զատ ամէն զգացում թերեւ ունին :

Առանց կանխակալ կարծիքի քննենք թէ որքան արդար են այս յարձակութերը :

Ի՞նչ գործ տեսան օսմանեան հայ երեսփոխանները : Թող տանք որ իրողութիւնները խօսին : Աչք պատցնենք հայաբնակ գաւառներու վիճակին վրայ : Վան , կարին , բաղէշ , Խարբերդ , Մուշ , անդորրաւթիւն կը տիրէ . հայտնալած քաղաքականութիւնը իրապէս վերցած է . հարիսաւ տեղ տեղ անհատական զէպքեր կը պատահին տակաւին . բայց երկրին ո՞ր մասին մէջ արդեօք այդ տեսակ զէպքեր չեն պատահիր . բոլոր հայաբնակ գաւառները , օսմանեան համերաշխութեան անկեղծապէս կուսակից և հետեւապէս «հայառէր» վալիններ խրկուած են և անոնք կը պահպանուին իրենց պաշտօնին վրայ , հակառակ կարդ մը դաւերու : Զինուորական հրամանատարը որուն սահմանադրական նոր կարգերու մասին ունեցած հասկացովութիւնը քիչ մը երկրայելի էր , հեռացուեցաւ այդ կողմերէն : Այս ճշմարտութիւնները պէտք է որ լսուին վերջապէս : Հայոց հողային խընդրույն լուծումը անկեղծութեամբ վնտուելու վրայ է

կառավարութեան կողմէն . ապացոյց՝ զանազան օրինագիծերը , զոր յղացաւ և որ խնդրոյն բարդ հանգամանքին բաւարար չըլլալուն համար միայն ետ ձգուեցաւ , ոչ թէ սկզբունքին համար , ապացոյց՝ քննիչ մարմննը , որ խրկուեցաւ այդ կողմերը . ապացոյց՝ ներքին գործոց նախարարին վճռուած ճամբորդութիւնը՝ տեղոյն վրայ քննութիւն կատարելու նպատակով : Այդ գաւառներուն մէջ և Թուրքիոյ ամէն քաղաքներու մէջ՝ հայերը իրենց գործովք , առուտուրովք , աղատօրէն կրպաղին , դրամ կը շահին , պաշտպանութիւն կը վայելին , յարդանք կը տեսնեն կառավարութենէն : Նոյնիսկ Սուլթան Մահմուտի , Սպատիլ Մէճիտ և Սպատիլ Ազիզ կայսրերուն օրով այս աստիճան բարօրութիւն տեսած չէին :

Երբեք մտքէս չանցնիր այս գոհացուցիչ վիճակը միմիան օսմ . հայ երեսփոխաններուն ճարպարութեանը վերագրել բայց արդար ըլլալու համար՝ պէտք է լընդունիլ որ կարեւոր մասնակցութիւն մը ունին անոր մէջ . Երեսփոխանական ժողով՝ մը թատերական սրահի կը նմանի . ան ալ իր օօւլիսեները , թաքուն անցքերը ունի . ամէն գործ բեմին վրայ չի կատարուիր , կարգ մը աշխատութիւններ կան որոնք սրահիկ , մասնակի խօսակցութիւններով : Կը կատարուին , ոչ թէ մեծ ճառերով : յոնց պէտք է մեղի թէ գործ . եթէ գործ կը փնտունք , անիկա մէջտեղն է մեծարբար՝ մինչեւ անգամ փուլերու լսելի ըլլալու չափ , բացայաց՝ մինչեւ անդամ կոյցերէն տեսմուելու աստիճան . խօսք . կամտոր խուզերուն և կոյցերուն համար չէ : Օսմ . հայ երեսփոխանները անհատական արժանիքի տեսակէտով ուրիշ Օսմ . երեսփոխաններէն են չեն մնար , եթէ չեն գերազանցեր՝ զանոնք . թոյլ սոռեք որ այս մասին աւելի չի խօսիմ :

Եւ կը կարծէք միթէ որ զիւրին է երեափոխանի պաշտօնը Օսմ. Խորհրդարանին մէջ. կը կարծէք որ հոն կրօնամողական, հին գաղափարներով տարուած հոսանքներ չի կան: Պէտք է մօտէն ճանչնալ Օսմ. Խորհրդարանը՝ գիտակցաբար դասերու համար հայ երեափոխանին դժուարին և ապերախտ վաստակին ու յոդնութիւնները:

Կ'ուղէք որ ակնարկ մը նետենք Ատանայի աղէտին վրայ. անիկա մեր աղդին և կարծեմ թէ Օսմ. հայրենիքին մնծ սուգն է. ոչինչ աշխարհիս վրայ կրնայ մեզի մոռցնել տալ զայն: Անիկա այն մնծ զարհուրանքներու կարդէն է՝ որնոք Յետադիմութիւն կոչուած ոգւոյն, որ աղդին, որ կրօնքին մէջ ալ երեւան գայ, ինչ մնծ աղէտ մը րլալը ահան որ կերպով կը ցուցի:

Անդարմանալի է ատ. բայց արդար ըլլալու համար՝ պէտք է ընդունիլ որ Օսմ. կառավարութիւնը ըրաւ ինչ որ Հներկայ սլայմաններու մէջ քանաւոր կերպով կրնայինք պահանջել իրմէ: Ե՞րբ տեմուուած է որ քրիստոնէական ջարդի մը առթիւ 100ի մօս մանեստականներ կախաղան հանուին, 1000ի մօս մանեստական եղեռնագործներ զղթայակիր բանտարկութեան դասապարտուին: Սահմանադրական կառավարութիւնը այս արդիութիւնը ցոյց տուաւ և ամէն արդարատէիր Հայու պարտքն է ճանչնալ զայն և ըստ այնմ վերաբերիլ օսմ. կառավարութեան հանուէա: Իսկ նիւթական վնասներու հատուցման համար նոյն կառավարութիւնը առանց ու է դժուարութեան, առատօրէն տուաւ պէտք եղած դրամը: Ասոր մէջ ամէն փառք օսմ. Հայ երեափոխանները իրենց վերապահել չեն ուղեր, բայց անիրաւութիւն կ'ըլլայ կարծեմ իրենց աշխատութեան մնծ բաժինը անտեսել:

Ցիշեցէք երբոր աղէտին լուրը առած օրս Խորհրդարանին բեմէն այնքան խստութեամբ կը խօսէի այն ատենուան պատասխանատու կառավարութեան գէմ. եկաւ վայրիկեան մը որ այդ կառավարութեան կողմէ արտաւ անուած պատ ի պատ խօսքերը և պատասխանատութիւնը Հայոց վրայ ձգելու միտող փաստերը՝ ծափակարուեցան մահմետական երեափոխաններու շարքերէն: Ահա արդ շարքերուն բռնոր հոգերանութիւնը փոխացինք մենք, այն աստիճան որ վերջին՝ ամէն անգամ որ կառավարութիւնը Ատանայի օգնելու համար վարկ մը ինոքեց կամ օրինադիմ մը ներկայացուց՝ «միաձայնութեամբ», ուշադրութիւնն ըրէք այս բառին մնծ նշանակութեանը, միաձայնութեամբ ընդունուեցան անոնք:

Ուրիշ ի՞նչ ըրին Հայ երեափոխանները: Օսմանեան Սահմանադրաւթեանն հոչակումէն ի վեր կառավարուած էն մնծ գործը, այն՝ որ այս երկրին մէջ օսմաննեան համերաշխութիւնը պիտի հիմնէ. և տեսական զարձնէ, այն որ թէ օսմանեան հայրենիքին և թէ զայն ձեւացնող բոլոր ազգութիւններուն համար երջանկութեան միակ երաշխիքն է, —քրիստոնէայ ազգերու զինուորագրութիւնը, Հայ երեափոխաններու նախաձեռնութեանը և յամառ պահանջումին արդիւնքն է:

Գիտեմ որ կարճատեմներ կ'ուրանան անկէ բլղիսով բարիքները. հազիր տարի մը անցած, ահա ամէն կողմէ գոնութեան, չնորհակալութեան ձայններ կը բարձրանան. քրիստոնեայ զինուորներու մասին մահմէտական սպամներուն և նոյն իսկ պարզ գինուորներուն հայրական և եղբայրական վարմունքին չնորհապարտ ենք յաւէտ:

Ատեն մը կիրքը այն աստիճանի հասաւ որ ամէն

անիսիղճ զրագարատոթիւններն անդամ իրեւ զէնք գործածեցին . մասնաւորապէս ինձի համար ըստեւցաւ և գրուեցաւ որ զաւակս Եւրոպա փախցուցած եմ զինուորական ծառայութենէ ազատ կացուցանելու համար : Իմ տղաս 7 տարիէ ի վեր Եւրոպա էր իր ուսումը ստանալու համար . այս տարի որ զինուորական ծառայութենան ենթակայ է , Պոլիս դարձաւ , մեր հայրենիքին իր պարտքը հասուցանելու համար :

Այս անբարեխիղճ յարձակումները չեն վրդովիր զիս . 28 տարիէ ի վեր մէկ կողմէ փաստաբանական արուեստին մէջ և միանդամայն հրապարակագիր ըլլալով ինքզինքու յօժարութեամբ միշտ հանրային գաստանանին ենթական ըրած եմ . պատահած է երբեմն որ գովեստներ շռայլուին ինձի անսեղի կերպով . նոյնպէս կը պատահի ահա որ ամէն կարգի յարձակումներ աելզացնեն շուրջու առանց արդար փաստի մը : Հանրային կեանքով ապրող մարդիկ յանձնառու ըլլալու են ասոր :

Դիւտճէի առթիւ . Հայ երեւափասանները իրենց պարտքը լիովին կասարեցին . անոնք էին որ քրիստոնեայ ազգերուն կրթականն ծախքերուն համար կառավարական պիւտճէն վարկեր ձեռք բերին :

Պղտիկ գործ մը չէր այս :

Անոնք էին որ գործաւորական հարցերու համար միշտ ձայն բարձրացուցին , անիրաւուած , անսպաշտապան աշխատաւորներուն պաշտպան հանդիսացան :

Ճո՛ռ՝ յեսապիմականներու կողմէ յառաջ նետուած մեծ առարկութեանը կը համարիմ :

Զ.

ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ԱԽՀՐԱԺԵՇՏՈՒԹԻՒՆԸ
ԱՅՍ ԵՐԿՐԻՆ ՄԷԶ

ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ . Հայո՞ւն է ինկեր ընկերվարական ըլլալ . նախ , այս երկրին մէջ ընկերվարական հարցը գոյութիւն չունի . յետոյ , Հայերու ընկերվարական ըլլալը օտար դրամատէրները , օտար ձեռնարկները հայ գործաւորներ գործածելուն արգելք կ'ըլլայ , Հայերը կը տուժեն միայն այս քաղաքական դաւանանքին բոլոր վնասը :

Մի առ մի քննելէ առաջ այս առարկութիւնները , թոյլ առէք որ ըսեմ ձեզի , ինչպէս յայտարարեցի Օսմ. Խորհրդարանին բեմէն , թէ ես ընկերվարական մըն եմ , համոզուած ընկերվարական մը :

Իցիւ թէ չըլլայի . որքա՞ն նիւթապէս պիտի օգտառէի անկէ . հիմա բոլոր դրամատէրները ինձի դէմ են , նոյն իսկ կառավարական մեծ անձնաւորութիւններ կը վախճան ինձմէ . անձնական շահերուատեսակտով մեծապէս տուժած եմ այս յայտարարութիւնը ընկերուա . բայց կեղծիքի մարդ չեմ . համարձակութիւնը միակ փառասիրութիւնն է և ո՛չ ոք կը նայ զայն ինչ կապտել . յորմէ հետէ հանրային կեանքի մէջ ոտք կոփսած եմ , անձնական շահի նկատումը չէ արզիլած զիս համարձակօրէն իմ հումոզումս յայտնելէ . նիւթապէս միշտ վնասուած անյուղգողդ քալած եմ այն ճամբէն զոր խիղճս ու պատիւս ցոյց տուած են ինձի իրեւ ամէնէն ուղիղը :

ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ . հասկնանք զիրար . ունանք կը կարծէն որ ընկերվարականը գրպանը «պօմպա» մը պահող անիշխանական մըն է , կամ թէ մէջի դրամը

գողնալու նպատակով դրամարկղները բանալիք գործիքները ունի քոյլը : Ծիծաղիլին և ծաղրելին մրցումի ելած են այս ենթագրութիւններուն մէջ :

Ընկերվարութիւնը որիշ բան չէ եթէ ոչ արտադրութեան մրջոյներու և հարստութիւններուն արդար բախտումը ընկերութեան մէջ . կ'աղաջմ'մ, ովէ որ ասոր հակառակը սլիտի ուղէ . դուք՝ որ ինձի ունկնդրելու պատիւք՝ կ'րնէք՝ միթէ չչո պատահած որ ձեր արդար վաստակին մէկ մասէն զրկուիք . ձեր գործառնութեանց մէջ միշտ ձեր աշխատութեան փոխարէնը ամբողջապէս ստացած էք . եթէ ստացած էք, կը չորհաւորեմ ձեզ՝ վասն զի առանձնաշնորհեալներ էք, բաղդաւորներ էք . բայց կ'ապահովցնեմ ձեղի որ հաղուազիւտ բան մըն է ատիկա . ամէն գործառնութեան մէջ երկու կողմը հաւասար ոյժի և ազդեցութեան տեր չըլար . սովորաբար մէկի՝ զօրաւոր և միւսը՝ տկար կը գտնուի, և այդ պարագային՝ զօրաւորը տկարին, առհասուարակ իրմէ նուազ զօրաւորին, վաստակին մէկ մասը — քիչ կամ չատ — չի հասուցանելու կ'աշխատի միշտ և միշտ կը յաջողի . կեանքի պայքարն է աս . կարգ մը տնտեսագէտներ մասուցումի և պահանջումի օրէնք կ'ըսեն ասոր . եթէ անիրաւուած կողմը դուք ըլլայիք՝ չի պիտի ջանայիք ձեր վաստակին ամբողջութիւնը ձեռք բերել . մնօք գործած պիտի րլլայիք միթէ այդպէս վարուելով . ոչ : Ընկերվարութիւնը այդ ջանքն» է ոչ թէ անհատի մը համար, այլ առ հասարակ ընկերութիւնը կազմող բոլոր անհատներուն համար : Այսքան պարզ ու պայծառ գաղափար մը ոչ խեղաթիւրումի, ոչ ստութիւններու ձեռնատու է :

Եւ ո՞վ ըսաւ որ ընկերվարութիւնն այս վերջին

տարիներուն ստեղծած մէկ գաւանանքն է . անիկա կայ այն օրէն ի վեր՝ ուր Ընկերութիւն կազմուած է Ոյմի վրայ հիմնուելով և ուր Խրաւունքը պայքարի ելած է Ոյմին դէմ : Ի՞նչ հարկ հեռու երթալ, Քրիստոնէութիւնը ընկերվարութիւն է . ընկերվարութիւն է նաև Խլամ կրօնքը . Պեճիքացի նշանաւոր արնեւուագէտ մը կավէ կ'ըսէ թէ ամէն ոք ընկերվարական է ուրիշի մը հանդէս . որքան ճշմարիտ է այս խօսքը . նոյն խսկ Պիսմարք, երկաթեայ նախարարապետը, ընկերվարական էր : Դիտեցէք, կամ երկիր մը որ ընկերվարական չըլլայ աւելի կամ նուազ չափով . մենք, Սահմանադրական Թուրքիան սիայն պէտք էր մերժէր ամէնէն արդար պահանջներու աշխատաւորներուն, ժողովուրդին, որոնք վերջապէս երկրին էն մեծ ոյժերն են : Եւ Հայերուն չէր ինսար միթէ, իբրեւ ամէնէն զարգացեալը, յառաջննթացը ասիական ազգերուն, այդ դատին պաշտպան կանգնիլը :

Հայ գործաւորները պիտի տուժեն . երբեք . վասնոյի այն գործատէրերը որոնք պիտի համարձակին, միմիայն ընկերվարական համոզումներ ունենալուն պատճառով, ճամբու գնել հայ գործաւորները, այս կերպ խղճի բռնաբարումներու համարձակուները մնօք պիտի գտնեն իրենց գէմը և ի հարկին՝ օսմ . կառավարութիւնը պիտի հանենք, օսմ . ազգը պիտի հանենք իրենց գէմը . անոնք մենէ շատ աւելի պիտի տուժեն և շուտով պիտի խրատուին :

Անտեղեակները միայն կրնան ըսել թէ գործաւորական հարց չկայ Թուրքիոյ մէջ : Թէնւ ունեծ ճարտարարուեատը» գոյութիւն չունի այս երկրին մէջ, բայց այսուհանդերձ գործաւոր գասակարդ մը կայ, և երկու միլիօնի մօտ կը հաշուեն զայն՝ հողականական համար :

յին գործաւորները միասին առնելով . երկու միջին գործաւորը արհամարհելի դասակա՞րգ մըն է միթէ :

Տեսէք հրեաները Սելանիկի մէջ . որքա՞ն գործաւորական կազմակերպութիւններ հաստատած են . պէտք է հիանալ անոնց վրայ և ո՞չ թէ անտեսել այդ մեծ ջանքը :

Ընկերվարութեան անունով մեր պահանջածները աշխատաւոր դասակարգին համար բոլոր քաղաքակիրթ երկրներու մէջ, նոյն իսկ ժուսիոյ մէջ, օրէնքներով հաստատուած, տարիներէ ի վեր ի գործ դրուած կանոններ են, և ոչ ուրիշ բան :

Ե.

ՀԱՅ ԵՐԵՄԱԿԻՆԱՆԵՐՈՒ ՓԱՐԱՄԷՆԹԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԻԹԹԻԱՌԻ ՀԵՏ

Զեմ՝ ուզեր ձեր ժամանակը ասկէ աւելի գրաւել, միայն պէտք է որ անպատճախանի չի թողում վերջին քննադատութիւն մը որ օսմ. Հայ երեափոխաններուն կուղղուի, այն է անոնց համակիր վերաբերումը և աջակցութիւնը իթթիհատ և թէրագիլ կուսակցութեան հանդէպ :

Դիտցէք, հայրենա՝ կիցներ, որ Օսմաննեան Սահմանադրութիւն հոչակումովը երեւան եկած յեղափոխութիւնը կատարեալ գործ մը ըլլակէ հեղի է: Իպամ տարրը դիւրութեամբ չի կրնար հրաժարիլ դարերու շրջանով կազմուած համոզումէ մը՝ որ զինքը բացարձակ տիրող տարր կը հոչակէ այս երկրին մէջ: Աշխատութիւն պէտք է, տարիներ պէտք են փոխելու համար այդ հոգեբանութիւնը. կրնա՞ք պահանջել որ սերմ մը նետելով հողին մէջ՝ վայրկեանին

տունկ մը բունի, ծառ ըլլայ, տերեւներով ծածկուի և պոտու այա:

Իպամ հայրենակիցներու մէջ անոնք որ ճշմարտապէս ազատականներ են, մեզի պէս ազատականներ, շատ քիչ են թուով. անոնք, գրեթէ մեծ մասով այդ կուսակցութեան կը պատկանին. մեր համոզումները, մեր զգացումները կը պատուիրն մեզի որ աջակցինք իրենց ձեռնարկած դժուարին գործին և դիւրացնենք զայն:

Ո՞չ ոք ինձի չափ խասութեամբ, երբեմն անգութերպով, մատնանիշ ըրած այդ է կուսակցութեան թերութիւնները. բայց պատճառ մը չէ ասիկա որ չի ճանչնանք անոր ազատական կրմերը, և ո՞ւր է աւելի ազատական կուսակցութիւն մը որուն աջակցիլը նախադարման կուսակցութիւնները. իրենց կազմութեամբը յետադիմական ու թօնամուլական մարմիններ են: Ասոնցմէ դուրս անկախ և ճշմարտապէս ազատամիտ երեափոխաններ կան հարկաւ, բայց անոնք դեռ չեն կազմակերպուած:

Ասկէ զատ, մի՛ մոռնաք որ այս իթթիհատ և թէրագիի կուսակցութիւնը կառավարական կուսակցութիւնն է. եթէ նոյն իսկ զգացումներնիս ու համոզումներն այն կողմը չի մղեր զմեզ, մեր ազգին մասնաւոր շահերը անոնց հետ համերաշն գլունուերու պիտի պարտաւորէր զմեզ. քաղաքականութեան մէջ միմիայն զգացումով չի քալուիր. ազգերու կենսական շահերը այն ուղեցոյցն են որուն ու շաղրութիւն ընելը աւագ պարտաւորութիւն է: Կը տեսնէք թէ ո՞րքան բանաւոր է մեր համակրութիւնը գէպի այդ քաղաքական կուսակցութիւնը, որուն արդէն ալ երախտապարտ ենք Սահմանադրութիւնը տուած ըլլալուն համար այս երկրին:


4

ԵԶՐԱԿԱՑՈՒՅԹԻՆ


Քսելիքներս ահա աւարտեցի : Ամփոփեմ :

Եթէ նմանութիւն մը ըսել ներելի է, ևս ժողովուրդը պիտակ լոյսը պիտի կոչեմ, այն՝ որ զանազան գոյնէ շառաւիրդներով շինուած է. նմանութիւնը ճիշտ է. քանի որ ժողովուրդը քաղաքակ րժական բոլոր ձգութեամերուն ամփոփումն է. երիտասարդութիւնն ալ կարմիր լոյսն է, այն՝ որուն մարդուս աշքը կ'երթայ խսկոյն, այն՝ որ կարծես թէ ամէնէն առաջ կը քալէ: Այդ երկու գոյները, որ Օսմաննեան ազատագրութեան գոյներն են ապաքէն, պէտք է որ անբայխան մնան իրարմէ: Արիտասարդութիւնը՝ ժողովուրդին հետա: Ստոր մէջն է Յառաջդիմութիւնը: Բայց ասով ևս միտ:

Ասկից երկու ամիս առաջ ասով չի լննար :
Ասկից երկու ամիս առաջ Պետքաքա ճամբորդած
պահուս, Պրիւքսէլի մէկ հրապարակին վրայ ար-
ձան մը տեսայ նոր կանգնուած : Գիտէք որ Պե-
տքայի մէշ կառավարութիւնը կաթովիկներուն ձեռքն
է . կարծեցի որ այս արձանն ալ կառավարութեան
կուսակից մէկու մը արձ. նն էր : Ո՞րչափ մնծ ե-
ղաւ զարմանքս, տեսնելով որ ընդդիմադիր կու-
սակցութեան, ազատական կուսակցութեան, պե-
տին՝ Ֆրեք Օրպանի արձանն էր ան : Հպարտ ցետով
մը ձեռքը վեր բարձրացուցեր էր, երդում մը լնե-
լու համար կարծես : Ու պատուանդանին վրայ՝ հե-
տեւեալ վերտառութիւնը կարդացի . «Մինչև վերջին
շունչս մինչև վերջին շունչս ազատական
պիտի մնամ» :



Digitized by srujanika@gmail.com



ՀՀ Ազգային գրադարան



NL0418466

9.

